



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

В Астрахань

Наш астраханский  
Союз изобретателей



1910

19 Aug 2006

ՀՊԱ. ԲԱՅՔԻ ԼԱՄՈՆՆՎՈՐ ՄԻՈՒԹԵԱՆ **05 SEP 2011**

3(47.925)

8. 76- 76

գ. ԶՕՔՐԱՊ

ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱԽՈՐԻ ՄԸ

ՀԱՇՈՒԵՏՈՒԹԵՒՆԸ

3156  
11/22  
30/50

գ

(ՀԵՂԻ ԲԵՐԵՐԻ ԴԱՎԱԲՈՒ.)



Կ. ՊՈՒՐԱ-ԱՐԲԵՏՅԱՐ 1910



ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Միութիւնը որ այս հատորը հրապարակ կը հանէ, հաստատուած է Օսմանեան Սահմանադրութենէն անմիջապէս վերջը, առաջադրելով իր համես սահմանին մէջ, դիմաւորել նոր կեանքին պահանջները: Իր ծրագիրը առաւելապէս կը ձգտի ուժեղացնել աշխատաւոր դասու մասնութական եւ խաղացիական զարգացումը, եւ այս հետապիղութեամբ Միութիւնը կը կազմակերպէ պարբերական դասախոսութիւններ եւ հրապարակային ատենախօսութիւններ, ժողովրդական երեկոյթներ եւ լսարաններ: Եւ երիտասարդութիւնը որ կը յանայի Բաժֆի լսարան-ընթեցարանը, վարժուած է զայն նկատել իրեւ միջավայր մը, ուր կը համախմբուին բոլոր անոնին որ, օրուան յոգիութենէն վերջը, կարիք կը զգան մտի եղբայրակցութեան մը:

Իր երկրորդ դաշտահանդեսին առքիւ էր որ — 1916 Սեպտ. 12/25ի կիրակին — Կ. Պոլսոյ օսմ. Հայ պատգամաւորը խօսեցաւ իր ներկայ ատենախօսութիւնը, հոծ բազմութեան մը բուռն ծափերուն մէջ-սել: Այս առիրով խօսեցաւ նաև Իրքինատի գործօն անդամներէն նանի պէյ, խանդավառ զովիք կարդալով հայկական մատքրոսագրութեան. «Հայ ազգը, ըստ մեր բուրք հայրենակիցը, վերջին 30 տարիներու միջոցին ի հանդէս բերած արիութեամբն, անհամար կորուսներու առջեւ ցոյց տուած անվենիներ տոկունութեամբը անգամ մը եւս հաստաեց որ կորսուելու դատապարտուած ազգ մը

Հետո երախտապարտ եմ իր կտրիններուն, կտրին  
մտքով ու սրտով. վասնզի անոնց զոհաբերութենին  
միայն հայ ազգը՝ չօգտուեցաւ. այլ բոյոր Օսմանիան  
Հայրենիիք:»

Այս պատուաբեր խօսերը մեր ցեղին, մեր յե-  
ղափոխական մարմիններուն մասին քող լսել այն  
հայերը ոռնի այսին ըուտով մոռցան Երևանան  
արիւնազգոն մայրամուտի Այսօրին պայծառ ալզը  
տեսնելով:



# ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱԻՈՐԻ ՄԸ ՀԱՇՈՒԵՏՈՒՈՒԹԻՒՆԸ

(Քանախօսուրին, արտասանուած Սեպտ. 12/25ին,  
Սկիւտար, Թաթեմի լսարանական Միուրեան  
դաւանանդէսին մէջ)

Ա.

ԱԶԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԻՆ ԵՐԵՔ ՀԱՆԳՐՈՒԱՆԵՐԸ

Հայլունակի' ցներ,

Պոլսոյ մատաւորական երեք մեծ վառարաններէն՝  
Հասգիւղէն, Օրթագիւղէն, Սկիւտարէն՝ ամէն մէկը  
մեր ցեղին գրական հանճարը մարմնացնող դէմքով  
մը կը պարծի: Հասգիւղը Եղիա Տէմիրձիսպաշեանը  
ունի. Օրթագիւղը Մկրտչի Պէշիքթաշեանը. Պետրոս  
Դուրեանն ալ ձերինն է, Սկիւտարցինն' ը:

Երեքն ալ ժողովուրդի զաւակ են. բայց Եղիան  
քիչ մը մոացը է. Պէշիքթաշեանը քիչ մը տոհմիկ.  
Դուրեանն է ամէնէն պարզը ու իր պարզութեանը  
մէջ զգացմանց ամէնէ վեհ բարձրութեան համոզը.  
Բուն ժողովրդային հանճարն է ըստ իս:

Ասոր համար, ինչպէս ուրիշ ամէն անգամներ,  
այսօր ալ ոտք կովելու ս Սկիւտարի հողին վրայ՝  
երկիւղածութեամբ ու քիչ մըն ալ տրտմութիւնով  
կ'ողջունեմ իր անշուք դերեզմանը որ հոս մօտիկնիս  
է: Թոյլ Հառուէք ինձի որ այս մեծ անունով, այս մեծ  
յիշատակով բարեւեմ դձեզ:

Այս անունները յիշելուս համար մը կարծէք որ  
հոս եկայ գրական սեռերու վրայ բազգաստոթիւն  
մը, ուստամասսիրութիւն մը բնելու համար: Այսօր  
գրական վայելքները, անդորր ու պա ծառ հորիզոն-  
ները թողած ենք: Քաղաքական ու աղջային ան-  
պակաս վէճերը ատելութիւններու վերածելու զրա-  
գած ենք լորու, ճիշտ ինչպէս վայրենիները իրենց  
նետերուն բացած վէրքը բաւական չի սեպելով՝ մա-  
հայու թոյնի մը մէջ կը թաթիւն զանոնք: Ամբողջ  
ժամանակնա ասով զրաւուած է, ասոն չունինք  
գեղեցիկ ոճ մը, սիրուն ասացուած ոն ծաշակելու:

Խոստվանինք, հայրենակիցներ, որ մեր աղջին  
մէջ այսօր պարզուող տեսարանին առջեւ կ'արժէ որ  
քիչ մը կանգ առնենք ու խորհրդակիցներք:

Յետապիմովելիւնը ու Խաւարամութիւնը մեր  
մէջ յարձակագականի ակած են, հետևելով պահ-  
րազմական արուեստի այն սկզբունքին՝ որ կ'ըսէ  
«լաւագոյն պաշտպանողականը յարձակագական շար-  
ժումով կ'ըլլայ»: Ասոր մէջ յանդուգն բան մը կայ,  
դարմանափի ովինչ: Մեր աղջը այս սեստակ կրինեւ-  
րու շատ անգամ ականատես եղած է, խաւարը լոյ-  
սին առջեւ գիւրաթիւնիմ չի հրաժարիր իր պաժան  
ու մութ տիրապետութիւնէն. քայլ առ քայլ կը նու-  
հանջէ ամիկա:

Միմիայն եթէ Պողոս վերջին եօթմանասուն տար-  
ուան պատմութիւննիս աչքէ անցնենք՝ նմանօրինակ  
երեք միծ բազմումներ կը տենինք իսկոյն:

Առաջինը՝ արհեստաւորներու համբաւաւոր ընդ-  
վզումն է ամիրաներու գէմ, միմիայն ժողովրդական  
իրաւունքներու պայքար: Երկրորդը՝ Օտեանիներու,  
Ռուսինեաններու, Թրանսայի մէջ ուսում առւած  
մտաւորականներու, 48ի երիտասարդներու երե-

ւումն է, մաքի պայքար և լիզուի պայքար: Եր-  
բորդը՝ Միացեալ Ընկերութիւնները կազմով երի-  
տասարդութիւն ասպարէզ նետուիլն է՝ Արեւելիով,  
այն ատենի Արեւելով ըսել կ'ուղեմ, Հայրենիիով,  
այն օրերուն Հայրենիովը, և Մասիսով: Դաստիա-  
րակութիւնն մեծ գործն է որ Հայ յեղափակսակա-  
նութեան գաշար պատրաստեց, մտաւորական և  
քաղաքական պայքար:

Ես՝ ալեւորած մարդ՝ այդ երրորդ ասկասամբու-  
թիւն սերունդին կը վերաբերիմ: Ապաստամբութիւնն  
ըսի, որովհետեւ ամէն ազատական շարժում ազլու-  
տամբութիւնն մըն է: Ես այդ սերունդին կրտսերն  
եմ, իմ երեց ընկերներէս շատերը չկան մէջտել.  
ոմանք մեռան, ոմանք աղջային գործերու ասպա-  
րէզէն քաշուեյան: Իրաւունք ունիմ Ուկանին մէկ  
գեղեցիկ առզը իմ սնձիս պատշաճնեցնելու՝

Իմ հարբ անկան եւ ես ահա ծերացայ:

## Բ.

### ՆՈՐ ՊԱՅՔԱՐԻՆ ԲՆՈՅԹԸ

Չորրորդը, այն որ այժմէութիւն ունի, յեղա-  
փոխական երիտասարդութեան Պոլս մուտքէն ի վեր  
սկսաւ: Մեր աղջին մէջ հին ամիրաները շատոնց  
պահեր էին, բայց տեղերնին խկայն մինծ աղա-  
ները եկեր էին. մինծ աղաներն ալ հազիւ աներե-  
ւութիւնը իրենց տեղը հիմակուան պատիկ աղա-  
ները նաևցան: Ժառանգական ու բարեցնական  
եղելութիւններ են ասոնք:

Օսմանեան Սահմանադրութիւնն հոչակումին՝ այս

պահպանողական տարրը խոհեմ ու լուս էր . ատոր համար ազգին մէջ գեղեցիկ միաբանութիւն մը տեսնուեցաւ : Տարիէ մը ի վեր այս տարրը դիմակը վար նետեց . կուրու սկսաւ : Բացի ու գոցի խնդիրը չպիտի քննեմ հոս , որովհետեւ ատիկա միմիան պատրուակ մըն է . մեր ազգին կրօնասէր մասը երիւ տասարդութեան գէմ զինելու ձեռնոտու զէնքն է ան , ոչ թէ կուրու ասպարէզը :

Կուրու ասպարէզը ուրիշ տեղ է . որոշ դասակարգի մը վերադարձն է ազգային գործերու դեկը ձեռք առնելու նպատակով : Ժողովրդական ու յառաջիմական շարժումներու տեղ՝ մենծ աղայական ու կղերամողական հիմեր զնելու կամ չգնելու մէջն է կուրու :

Ո՞վ է մենծ կամ պղտիկ աղան մնր մէջ . հարկաւ հետաքրքիր էք տեսնելու իր պատկերը :

Մենծ աղան հարուստ զրամատէր մը չէ . բայց դրամի մարդին է անիկա : Մենծ աղային զասովութեանը առջեւ դրամը մեծ ծանրաչափն է մարդկային առաքինութիւններուն . ոչ Ռաֆֆին և ոչ Դուրեանը , ոչ Պարսեանը և ոչ Նալբանտեանը արթէք ունին իր աչքին առջեւ . որչափ է անսոց զիգած դրամը . տարեկան ինչ կը շահին , ոչինչ . ուրեմն բան մը չեն արժեր . ահա անսոց բոլոր հոգերանութիւնը . չեմ մեղադրեր , յանցաւոր չեմ գտներ զիրենք այսպէս խոռնենուն համար . իրաւունք ունիմ կոյր մը , կազ մը մեղադրելու . դժբաղդութիւն մըն է ասիկա և ոչ ուրիշ բան :

Մենծ աղան բարձր կը խօսի , զգացնել տալու համար որ ամէնքը պարտաւոր են իրեն ունկնդրելու . ճամբան կամաց կը քալէ և կը պահանջէ որ ուրիշները իր ետեւէն գան , կամ բազմութեան մէջ

կը հրմշտկէ քովինները , իր տեղը ամբոխին մէջ չըլլալը , այս գուհիկ շփումին չի հանդուրժելը հասկցնելու և այդ նուասու դիրքէն վայրկեան մը առաջ դուրս ելելու համար :

Մենծ աղան անպատճառ ատկէտ և անուռ չի նշանակեր . ուսեալ մենծ աղաներ ալ կը գսնուին , կէս ուսեալներ՝ որոնք բացարձակ ատկէտներէն շատաւեկի զարհութելի են : Ֆրանսերէն երեք բառ կը խօսին , հայերէն երկու բառ կը գրեն : Ոչինչ կը հետաքրքիէ զիրենք իրենց մեծ «ես»էն դուրս . եւ այդ վոքրիկ խորանին առջեւ կը զուն ամէն բան , միշտ իրենց խոճմանքը , երբեմն իրենց դրամը :

Մենծ աղան եկեղեցին կ'երթայ ամէն անդամ որ հարկը պահանջէ . Զատիկին , Ծնունդին , ուրիշ մենծ աղայի մը յուղարկաւորութեան , կամ եթէ ակնկալութիւն մը ունի կամ նկամական շահ մը որուն անպատճառ իրականացումը կը պահանջէ Աստուծմէն , 10 փարայի մոռմ մը վառելով :

Տարիքի տեսակէտով մենծ աղայութիւնը 40էն անդին կը սկսի . բայց մենծ աղայի զաւակներ կան , գեռարուսիկ պեխով երփառարդներ որ հայրենի աւանդութիւններուն կը հետեւին : Մենծ աղան անցեալին մարդն է . Պօղոս Պատրիարքի օրերուն կարօտը կը քաշէ և Տերոյնցէն վաստեր կը քաղէ : Կաթողիկոս , Պատրիարք , առաջնորդ զիմաւորելու գացող մարմիններու մէջ իր յատուկ տեղը ունի , ինչ որ իր անձեռնմխմի իրաւունքն է :

Մենծ աղան՝ սովորաբար , զրեթէ ի ծնէ , թագական է :

Սիսալ կարծիք մըն է ենթագրելը որ վաճառական զասէն կը ծնի մենծ աղան . երբեք . ամէն ասպարէզներէն կուգայ ան , • էփէնտիւթենէն ինչ-

պէս օրագրութիւնէն։ Զար մարդ մը չէ։ Կը բառէ  
իր անձնասկրութիւնները շցել՝ օգտուելու հաւ  
մար իրմէ։ Կվերը ի վաղուց անտի շահագործած է  
զինքը, ինքն ալ կվերը։

Ահա այս գանն է որ այսօր ազգին երիտասարդ  
ոյժերուն գէմ սկսած է պայքարիլ։ Իր սովորական  
վիճակիցները իր չուրջն են, Կվերին մէկ մասը, ո՞չ  
բոլորավին մաքուրը, Մամուլին մէկ մասը, ո՞չ ամէ-  
նէն աղնիւը։ Մինչև հոռ ոչինչ կայ զարմանալի,  
կոկծալին հոն է որ ժողովուրդին համեստ դասուխար-  
գերէն մարդիկ, մաս մը աշխատաւորներ, խար-  
ռած աղատական մարդոց գէմ տարածուած ասու-  
թիւններէն, զրագարաւոթիւններէն, խեղաթիւրում-  
ներէն, անոնց միացած են։ Եւ ինչ որ լրումն է ա-  
սոնց քովիկը, երիտասարդութեա մէկ ծանօթ մասը,  
և ճիշտ այն պահուն որ ինքինքը ժողովրդական  
իրաւունքներու ընդլայնման կուսակից կը յորդորջէ։

Այս ընդհարումն մէջ հայ մասաւորականութիւնը  
կարծեմ թէ իրաւունք ունի գոնէ այս վերջին վաշ-  
տին դառնալով գոչելու։

— Դու ալ, ո՞վ իմ իրուսու։

Ես գանալզան կուսակցութիւններուն ի հարկին  
որոշեալ ժամանակի մը կամ նոյն իսկ վայրկեանի մը  
համար իրարու հետ միանալը կը համեստ, պայ-  
մանով սակայն որ սկզբունքով գոնէ անոնք համա-  
ձայն ըլլան։ Հետ կրնար, համենալ որ յառաջդիմա-  
կան կազմութիւն մը յետադիմական շարժումի մը  
հետ գործակցի, ինչու որ երկու բան անհաջու են  
աշխարհիս վրայ, երկու բան։ Յետադիմութիւնն  
ու Յետաջդիմութիւնը։

Աղատական մարմի մը՝ մինծ-աղատական ու  
կղերամտական կազմութիւնն մը հետ դաշնակցիկը

այն հրեշտին ամուսնութիւններու կամ հակաբնա-  
կան մերձեցումներու կարգէն է, որ գոնէ աղատ սի-  
րոց գէմ պայքար մզովներու համար ներելի չէ։

Ես համոզուած եմ որ մեր ժողովուրդը՝ նոյն իսկ  
անոր պահպանողական մասը, և մեր երիտասար-  
դութիւնը, որ միշտ աղատական է և պիտի մնայ-  
ն իր պատին է ասիկա, բաւական ողջատութիւնը  
ունին այս հակասական ընթացքը դատելու և անոր  
հեղինակներուն ո՞ր աստիճան վասահելի ըլլալը որո-  
շելու համար։

Գ.

### Ի՞նչ է ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ահա, այս տեսարանին առջեւն է, ո՞չ իրախու-  
սիչ, որ մտածեցի աղատական կազմակերպութիւն-  
ու սանցել Սպդ։ Ժետադիմութիւնը  
եր հին բարի սովորութեանը համաձայն՝ գեղեցիկ  
ոկրունքներու անունով ճշմարիս դինուորահաւա-  
րութեան մը ճենանարկած է։ Կանոնաւոր արշաւանք  
մըն է ասիկա։ Բոլոր զրամի մարդիկ՝ բոլոր մտքի  
մարդոց գէմ։ Փարաւոններու երկիրն ալ այս խաչա-  
կութեան համար ճամբար եղած է։ բայց այս անդամ  
կարմիր Ծովին չէ, այլ ամետղ Սրչակեղագոսին  
վրայէն անցնելով իր մարդարէները Թուրքիա  
մացներու վրայ է։ Այս մարդարէները մօտէն չեմ  
ճանչնար։ բայց ինձի մեծ վասահութիւն չեն ներ-  
շնչեր անոնք։ ալիւրի փոշիալ ծածկուած պարկին կը  
նմանին քիչ մը։ ու bloc ensaliné ne me dit rien  
qui vaille, կըսէ փրամական առակախօսը։ իմ  
մազիս ևս մեր մենած ու պիտիկ աղամները այս ափ-  
րիկեցի ասաքեաններէն կը նախընարեմ, վասն զի

Ճանչցուած սաստանան չի ճանչցուած քահանայէն  
աղէկ է :

Այս ամէնուն դէմ՝ Պոլսոց ժողովրդական և աղաւ-  
տական տարրերուն կ'ինայ միանալ, ոչ թէ փոխա-  
դարձ ատելութիւն քարոզելու պահպանողական  
տարրերուն դէմ, ոչ, հայար անգամ ո՛չ, այլ հա-  
մոզելով, քարոզելով, օրինապահութեան սահման-  
ներէն չշեղերով պահելու և առաջնորդելու համար  
ժողովուրդը յառաջդիմութեան ճամբուն մէջ: Վաստա-  
կմ որ աղաւտական երեսիտիսաններ, սնկեղծապէս  
յառաջդիմասէք — և ո՛չ թէ միայն անունով — բաւա-  
կան թիւ մը կը կազմէն մեր Սզգ. Ժողովին մէջ.  
Գտուարութիւնը իրենց պատիկ վվճերը լուեցնելու,  
ախալ ըմբռնումները ճշակու, աղդին օգտին առջեւ  
իրենց ջանքերը միացնելու մէջն է :

Ի՞նչ է աղաւտական կուսակցութեան ծրագիրը:  
Ես մեր Պատրիարքարմին գործը շատ պարզ  
կ'երեւակայեմ: Առաջինը՝ գասափարակութեան  
գործն է, փրկութեան գործ: Իմ կարծիքովս մեր  
ամէնէն մնծ դէմքերէն պէտք է Ուսումնական Խոր-  
հուրդը կազմել. միանգամայն ասոր հեղինակու-  
թիւնը զօրացնել. կրթական ծրագիրը բարեփոխել և  
մեր ամէնօրեայ հոգածութեանը առարկայ ընել.  
Վիտական միտքը տիրապեսող գարձնել ասոր մէջ:  
Մեր գասափարակութիւնը պէտք է որ մտաւորական  
և սնտեսական զարգացման ձգտի միանգամայն:

Երկրորդը՝ եկեղեցականութիւն մը պարաս-  
տելն է, լուսամիտ եկեղեցականութիւն մը, — բարձ-  
րացման գործ: Երրորդը՝ ամուսնական գրաւոր  
օրէնքի մը հաստատումն է, դարսու յառաջապէմ  
օրէնքներուն վրայ հիմնուած. անհրաժեշտ գործ,  
քանի որ հայ ընտանեկան կենաքին, պատուին,

զիրքին և ապագային վերաբերող խնդիրները կա-  
մայական վճիռներու ենթակայ են. չիկայ հայ ան-  
հատ մը որ չի բողոքէ այս կացութեան դէմ: Զոր-  
րորդը՝ Պատրիարքարմին վերակազմութեան գործն  
է. էական գործ. որովհետեւ ոչ իրաւասութեան  
սահման կայ հոն, ոչ կանոնաւոր աշխատանքի  
եղանակ: Թնչուք մըն է Պատրիարքարմին ըստած  
տեղը, պէտք է շտկել, յարգարել և եւրոպականա-  
ցնել զայն: Հինուքերորդը՝ գաւառի Հայութեան ընտ-  
րական իրաւունքներուն ընդարձակումն է, արդա-  
րութեան գործ. որ հարկաւ պատեհ ժամանակին  
պէտք է առաջ տարուի:

Ահա այս համեստ ու ամիսի գիծերով կը ներ-  
կայանայ աղաւտական կուսակցութեան ծրագիր:

Դ.

Ի՞նչ ԸՐԱԻ ՆԱԽՈՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ  
ԵՒ Ի՞նչ Կ'ԸՆԷ ԻՐ ՅԱԶՈՐԴԸ

Այդ իղձերուն գործադրութեանը ձեռնարկած  
էինք արդէն նախորդ Քաղաքական Ժողովին օրովը,  
որուն անդամակցելու պատիւը ունէի, երբ աղաւ-  
տամտութեան դէմ կափել բարձրացաւ: Հոս տեղը  
չէ պատմել ձեզի այդ Քաղաքական Ժողովին  
աշխատութիւնները, թուել այն գործերը զոր կա-  
տարեց, զիշելը ցորեկին խաւնելով: Պատրիար-  
քարման մը սնկերպարմն, Երուսաղէմ՝ ապաստիք.  
թեմնը՝ թափուր, գաղթականներով լցուն մայ-  
րաքաղաք մը, Ատանայի ահաւոր աղէտը: Ատնայմէ-  
մէկը միայն պիտի բաւեր բոլոր բարի կամեցողու-  
թիւնները ուժաթափ ընելու: Այն Քաղաքական

դատութիւններ լրին . վճիռ արձակեցին : Ուշագրութեան արժանի տեսարան մըն է որ մինչդեռ մեր թուրք , յոյն , հրեայ , արար հայրենակիցները օսմաննեան հայ երեսիոխաններուն մասին միշտ զրուատիքակ կը խօսին , միայն կարգ մը հայեր են որ հոս հոն , երբեմն ծանօթ մամուլի մը էջերուն մէջ անոնց վրայ կը յարձակին : Ճիշտ այս մամուլը որ տատերով հինգ փարանոց էֆէնալիներուն առջեւ բարե բըռնած . . . կատուի մը պէս կը քծնէր : Կը ցաւիմ բայց չեմ զարմանար այս հայերուն վրայ որ ազգային արժանապատութեան զգացումէն զատ ամէն զգացում թերեւու ունին :

Առանց կանխակալ կարծիքի քննենք թէ որքան արդար են այս յարձակումները :

Ի՞նչ գործ տեսան օսմաննեան հայ երեսիոխանները : Թող տանք որ իրողութիւնները խօսին : Աչք պտացնենք հայաբնակ գտաւաններու վիճակին վրայ : Վան , Կարին , Բաղէշ , Խարբերդ , Մուշ , անդրբաւթիւն կը տիրէ . հայահարած քաղաքականութիւնը իրապէս վերցած է . հարկաւ տեղ տեղ անհատական դէպքեր կը պատահին ատկաւին . բայց երկրին ո՞ր մասին մէջ արգենք այդ տեսակ դէպքեր չեն պատահիր . բոլոր հայաբնակ զաւանները , օսմաննեան համերաշխութեան անկեղծապէս կուսակից և հետեւապէս «հայանէր» վալիններ խրկուած են և անոնք կը պահպանուին իրենց պաշտօնին վրայ , հակառակ կարգ մը գաւերու : Զինուորական հրամանատարը՝ որուն սահմանադրական նոր կարգերու մասին ունեցած հասկացողութիւնը քիչ մը երկրացելի էր , հեռացուեցաւ այդ կողմերէն : Այս ճշմարտութիւնները պէտք է որ խօսին վերջապէս : Հայոց հողային խընդրոյն լուծումը անկեղծութեամբ վնասուելու վրայ է

կառավարութեան կողմէն . ապացոյց՝ զանազան օրինագիծերը , զոր յլացաւ և որ խնդրոյն բարդ հանգամանքին բաւարար ըլլալուն համար միայն ետ ձգուեցաւ , ո՛չ թէ սկզբունքին համար , ապացոյց՝ քննիչ մարմինը , որ խրկուեցաւ այդ կողմերը . ապացոյց՝ ներքին գործոց նախարարին վճռուած ճամբորդութիւնը՝ տեղւոյն վրայ քննութիւն կատարելու նպատակով : Այդ գաւառներուն մէջ և թորքիոյ ամէն քաղաքներու մէջ՝ հայերը իրենց գործով , առուտուրով , ազատօրէն կրպաղին , դրամ կը շահին , պաշտպանութիւն կը վայելէն , յարգանք կը տեսնեն կառավարութենէն : Եղյնիակ Սուլթան Մահմետի , Ապրիլ Մէծիս և Ապրիլ Ազիզ կայսրերուն օրով այս աստիճան բարօրութիւն տեսած չէին :

Երբեք մաքէս չանցնիր այս գոհացուցիչ վիճակը միմիան օսմ . հայ երեսիոխաններուն ձարտարութեանը վերագրել , բայց արդար ըլլալու համար՝ պէտք է ընդունիլ որ կարեւոր մասնակցութիւն մը ունին անոր մէջ . Երեսիոխանսական ժողով մը թատերական սրահի կը նմանի . ան ալ իր coulisseeները , թաքուն անցքերը ունի . ամէն գործ բնմին վրայ չի կատարուիր , կարգ մը աշխատութիւններ կան որմնք պղտիկ , մասնակի խօսակցութիւններով կը կատարուին , ո՛չ թէ մեծ ճառերով , ցոյց պէտք է մեղք թէ գործ . եթէ գործ կը վիստանք , անդիկա մէջտեղն է մեծարարբառ՝ մինչեւ անդամ խուլերու լսելի ըլլալու չափ , բացայատ՝ մինչեւ անդամ կոյրերէն տեսմուելու աստիճան . խօսքս կամաւոր խուլերուն և կոյրերուն համար չէ : Օսմ . հայ երեսիոխանները անհատական արժանիքի տեսակէտով ուրիշ Օսմ . երեսիոխաններէն ետ չեն մնար , եթէ չեն գերազանցեր զանոնք . . . թոյլ տուեք որ այս մասին տեղի չի խօսիմ :

Եւ կը կարծէք միթէ որ զիւրին է երեսփոխանի պաշտօնը Օսմ. Խորհրդարանին մէջ . կը կարծէք որ հոն կրօնամոլական, հին գաղափարներով տարուած հոսանքներ չի կան : Պէտք է մօտէն ճանչնալ Օսմ. Խորհրդարանը՝ գիտակցաբար դասերու համար հայ երեսփոխանին գժուարին և ապերախտ վաստակին ու յոգնութիւնները :

Կ'ուղէք . որ ակնարկ մը նետենք Ատանայի աղէտին վրայ . անիկա մեր աղզին և կարծեմ թէ Օսմ. հայրենիքին մեծ սուզն է . ոչինչ աշխարհիս վրայ կրնայ մեզի մոռցնել տալ զայն : Անիկա այն մեծ զարհուրանքներու կարգէն է՝ որոնք Յետադիմութիւն կոչուած ողւոյն, ո՞ր աղզին, որ կրօնքին մէջ ալ երեւան գայ, ինչ մեծ աղէտ մը լլլալը անաւ որ կերպով կը ցուցնէ :

Անդարմանալի է ատ . բայց արդար ըլլալու համար պէտք է ընդունիլ որ Օսմ. կառավարութիւնը ըրաւ ինչ որ «ներկայ սպայմաններու մէջ» բանաւոր կերպով կրնայինք պահանջել իրմէ : Ե՞րբ տեմուած է որ քրիստոնէական ջարդի մը առթիւ 100ի մօտ մահմետականներ կախագան համուին, 1000ի մօտ մահմետական եղեռնագործներ շվթայակիր բանատրկութեան դասապարաւուին : Սահմանադրաման կառավարութիւնը այս արիսութիւնը ցոյց տուաւ և ամէն արգարասէք Հայու պարտքն է ճանչնալ զայն և ըստ այնմ վերաբերիլ օսմ . կառավարութեան համուէք : Իսկ նիւթական վեսաներու հատուցման համար նոյն կառավարութիւնը առանց ո և է գժուարութեան, առաւորէն տուաւ պէտք եղած դրամը : Ասոր մէջ ամէն փառք օսմ . Հայ երեսփոխանները իրենց վերապահել չեն ուզեր, բայց անիրաւութիւն կ'ըլլայ կարծեմ իրենց աշխատութեան մեծ բաժինը անտեսել :

Յիշեցէք երբոր աղէտին լուրը առած օրս Խորհրդարանին բեմէն այնքան խստութեամբ կը խօսէի այն ատենաւան պատասխանատու կառավարութեան դէմ . եկաւ վայրկեան մը որ այդ կառավարութեան կողմէ արտաս անուած պատ ի պատ խօսքերը և պատասխանատուութիւնը Հայոց վրայ ձգելու միասող փաստերը՝ ծափահարուեցան մահմետական երեսփոխաններու շարքերին : Ահա արդ շարքերուն բոլոր հոգեբանութիւնը փոխեցնէք մենք, այն աստիճան որ վերջէն՝ ամէն անզամ որ կառավարութիւնը Սատանայի օգներու համար վարկ մը ինդրեց կամ օրինագիծ մը ներկայացուց՝ «միաձայնութեամբ», ուշագրութիւն ըրէք այս բառին մեծ նշանակութեամբ, միաձայնութեամբ բնուոնուեցան անոնք :

Ուրիշ ի՞նչ ըրին Հայ երեսփոխանները : Օսմանեան Սահմանադրասթեան հոչժակումէն ի վեր կոտարուած էն մեծ գործը, այն՝ որ այս երկրին մէջ օսմաննեան համերաշխութիւնը պիտի հիմնէ և տեւական զարձնէ, այն որ թէ օսմաննեան հայրենիքին և թէ զայն ձեւացնող բոլոր աղգութիւններուն համար երջանկութեան միակ երաշխիքն է,—քրիստոնէայ աղզերու զինուորագրութիւնը, Հայ երեսփոխաններու նախաձեռնութեանը և յամառ պահանջումին արդիւնքն է :

Գիտեմ որ կարձատեններ կ'ուրանան անկէ բրդիսը բարիքները . հազիւ ասարի մը անցած, անասմէն կողմէ գորութեան, չնորհակալութեան ձայններ կը բարձրանան . քրիստոննեայ զինուորներու մասին մահմէտական սպաններուն և նոյն իսկ պարզ զինուորներուն հայրական և եղբայրական վարմունքին չնորհապարտ ենք յաւէտ :

Ատեն մը կիրքը այն աստիճանի հասաւ որ ամէն

անխիղճ զրապարտութիւններն անդամ իրեւ զէնք գործածեցին . մասնաւորապէս ինձի համար ըստեւ և զրուեցաւ որ զաւակս Եւրոպա փախցուցած լու զինուորական ծառայութենէ աղաս կացուցանեւ իր ուսումը ստանալու համար . այս տարի որ զինուորական ծառայութեան ենթակայ է , Պոլս դարձաւ , մեր հայրենիքին իր պարտքը հաստուցանելու համար :

Այս անբարեխիղճ յարձակումները չեն վրդովիր զիա . 28 տարիէ ի վեր մէկ կողմէ փաստաբանական արուեստին մէջ և միանդամայն հրապարակագիր ըլլալով ինքզինքս յօժարութեամբ միշտ հանրային դատաստանին ենթական ըրած եմ . պատահած է երբեմն որ գովնասներ շռայութին ինձի անսեղի կերպով . նոյնպէս կը պատահի ահա որ ամէն կարգի յարձակումներ տեղացնեն շուրջն առանց արդար փաստի մը : Հանրային կեանքով ապրող մարդիկ յահճնապու ըլլալու են ասոր :

Պիտմէի առթիւ . Հայ երեափոխանները իրենց պարտքը մասին կասարեցին . անոնք էին որ քրիստոնեայ ազգերուն կրթականն ծախսերուն համար կառավարական պիտմէին վարկեր ձեռք բերին :

Պատմիկ գործ մը չէր այս :

Անոնք էին որ գործաւորական հարցերու համար միշտ ձայն բարձրացուցին , անիրաւուած , անդաշտապան աշխատաւորմներուն պաշտպան հանդիսացան : Հու՞ յետապիմականներու կողմէ յառաջ նեստուած մնծ առարկութեանը կը հասնիմ :

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԷՈՒԹԵԱՆ ԱՆՇԱԺԵՏՏՈՒԹԻՒՆԸ  
ԱՅՍ ԵՐԿՐԻՆ ՄԷՋ

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ . Հայունն է ինկեր ընկերվարական ըլլալ . նախ , այս երկրին մէջ ընկերվարական հարցը գոյութիւն չունի . յետոյ , Հայերու ընկերվարական ըլլալը օտար դրամատէրները , օտար ձեռնարկները հայ գործաւորներ գործածելուն արգելք կ'ըլլայ , Հայերը կը տուժեն միայն այս քաղաքական դաւանանքին բոլոր վեասը :

Մի առ մի քննկլէ առաջ այս առարկութիւնները , թոյլ առէք որ ըսկմ ձեղի , ինչպէս յայտարարեցի Օսմ. Խորհրդարանին բեմէն , թէ ես ընկերվարական մըն եմ , համոզուած ընկերվարական մը :

Իցիւ թէ ըլլալի . որքան նիւթապէս պիտի օգտառէի անկէ . հիմա բոլոր դրամատէրները ինձի դէմ են , նոյն իսկ կառավարական մնծ անձնաւորութիւններ կը վախճան ինձմէ . անձնական շահերուատեսակէտով մնծապէս տուժած եմ այս յայտարարութիւնը ընկերուա . բայց կեղծիքի մարդ չեմ . համարձակութիւնը միակ փառափրութիւնն է և ոչ ոք կրնայ զայն ինէ կապտել . յորմէ հետէ հանրային կեանքի մէջ ուաք կոփած եմ , անձնական շահի նկատումը չէ արդիսած զիս համարձակօրէն իմ հումոզումն յայտնելէ . նիւթապէս միշտ վեստուած՝ անյողգողդ քալած եմ այն ճամբէն զոր խիղճս ու պատիւս ցոյց տուած են ինձի իրեւ ամէնէն ուղիղը :

ԸՆԿԵՐՎԱՐԱԿԱՆ . հասկնանք զիրար . ոմանք կը կարծեն որ ընկերվարականը գրպանը «պօմպա» մը պահող անիշխանական մըն է , կամ թէ մէջի դրամը

գողնալու նպատակով դրամարկղները բանալիք գործիքները ունի քոյլը : Ծիծաղիլին և ծաղրելին մրցումի ելած են այս ենթադրութիւններուն մէջ :

Ընկերվարութիւննը ուրիշ բան չէ եթէ ոչ արտադրութեան մրջոցներու և հարսառութիւններուն արդար բաժխումը լնկերութեան մէջ . կ'աղաջեմ, ո՞վ է որ ասոր հակառակը պիտի ուզէ, գուշ՝ որ ինձի ունկնդրելու պատիւը կ'ընէք՝ միթէ չէ պատահած որ ձեր արդար գասառակին մէկ մասէն զրկուիք . ձեր գործառնութեանց մէջ միշտ ձեր աշխատութեան փոխարէնը ամբողջապէս ստացած էք . եթէ ստացած էք, կր չորհատորեմ ձեզ՝ վաճն զի առնձնաշնորհեալներ էք, բազգաւորներ էք . բայց կ'աղաճովցնեմ ձեզի որ հալուագիւտ բան մըն է ատիկա . ամէն գործառնութեան մէջ երկու կողմը հաւասար ոյժի և ազգեցութեան տէր չըլլար . սովորաբար մէկը՝ զօրաւոր և միւսը՝ տկար կը գտնուի, և այդ պարագային՝ զօրաւորը տկարին, առհասարակ իրմէ նուազ զօրաւորին, վաստակին մէկ մասը — քիչ կամ շատ — չի հասուցանելու կ'աշխատի միշտ և միշտ կը յաջողի . կեանքի պայքարն է աս, կարդ մը տնտեսագէաններ մասուցումի և պահանջումի օրէնք կ'ըսեն ասոր . եթէ անիրաւուած կողմը գուշը ըլլայիք՝ չի՞ պիտի ջանայիք ձեր վաստակին ամրողջութիւնը ձեռք բերել . մի՞զք գործած պիտի ըլլայիք միթէ այդպէս վարուելով . ո՞չ : Ընկերվարութիւնը այդ «ջանքն» է ո՞չ թէ անհատի մը համար, այլ առ հասարակ ընկերութիւնը կազմող բոլոր անհատներուն համար : Այսքան պարզ ու պայծառ գաղափար մը ո՞չ խեղաթիւբումի, ո՞չ ստութիւննեցու ձեռնառու է :

**Եւ ո՞վ լսաւ որ ընկերվարութիւնն այս վերջին**

սարդիներուն ստեղծած մէկ գաւանանքն է . անհիկա  
կայ այն օրէն ի վեր՝ ուր Ընկերութիւն կազմուած է  
Ոյժի վայ հիմնուելով և ուր իրաւունքը պայքարի  
ելած է Ոյժին դէմ: Ի՞նչ հարկ հեռու երթալ, Քրիս-  
տոնէութիւնը Ընկերվարութիւն է . Ընկերվարութիւն  
է նաև Խոլամ կրօնքը . Պեճիքացի Կամնաւոր տըն-  
տեսագէտ մը Լալիէ կ'ըսէ թէ ամէն ոք Ընկերվա-  
րական է ուրբիշի մը հանդէպ, ուրքան ձշմարխտ է  
այս խօսքը . նոյն խօկ Պիտարք, երկաթեայ հա-  
խարարապեալ, Ընկերվարական էր: Դիտեցէ ք, կա՞յ  
երկիր մը որ Ընկերվարական չըլայ աւելի կամ  
նուազ չափով. մենք, Սահմանագրական Թուրքիան  
միայն ալէտք էր մերժէր ամէնէն արդար պահանջ-  
ները աշխատաւորներուն, ժողովուրդին, որոնք  
վերջապէս երկրին էն մեծ ոյժերն են: Եւ Հայերուն  
չէր ինար միթէ, իբրև ամէնէն զարգացեալ, յա-  
ռաջնութայը ասիական ազգերուն, այդ դատին  
պաշտպան կանգնիլը :

Հայ գործաւորները պիտի տուժեն . մըբս ք .  
վասնվի այն գործատէրերը որոնք պիտի համարձա-  
կին , միմիայն ընկերվարական համոզութներ ունե-  
նալուն պատճառով , ճամբու դնել հայ գործաւոր-  
ները , այս կերպ խթձի բոնարարութներու համար-  
ձակողները մե՛զի պիտի գտնեն իրենց դէմք և ի հար-  
կին՝ օսմ . կառավարութիւնը պիտի հանենք , օսմ .  
ազգը պիտի հանենք իրենց դէմք . անոնք մենէ շատ  
աւելի պիտի տուժեն և շուտով պիտի խրասուին :

յին գործաւորները միասին առնելով . երկու միջօնք  
գործաւորը արհամարհելի դասակա՞րդ մըն է միթէ :

Տեսէք հրեաները Սելանիկի մէջ . որքա՞ն զոր-  
ծաւորական կազմակերպութիւններ հաստատած են .  
պէտք է համար անոնց վրայ և ոչ թէ անտեսել  
այդ մեծ ջանքը :

Էնկերվարութեան անունով մեր պահանջաձները  
աշխատաւոր դասակարգին համար բոլոր քաղաքա-  
կիրթ երկիրներու մէջ , նոյն իսկ Ռուսիոյ մէջ , օ-  
րէնքներով հաստատած , տարիներէ ի վեր ի գործ  
դրուած կանոններ են , և ոչ ուրիշ բան :

Ե.

ՀԱՅ ԵՐԵՍՓՈԽԱՆՆԵՐՈՒ ՓՄՐԼԱՄԷՆՑԱԿԱՆ  
ԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻԹԹԻՉԱՏԻ ՀԵՏ

Զեմ ուզեր ձեր ժամանակը ասկէ աւելից գրաւել .  
միայն պէտք է որ անպատճափանի չի թողում վեր-  
ջին քննադատութիւն մը որ օսմ . Հայ երեափոխան-  
ներուն կ'ուզզուի , արն է անոնց համակիր վերա-  
բերումը և աջակցութիւնը իթթիւատ և թէրագոյն  
կուսակցութեան հանդէպ :

Գիտոցէք , հայրենա՛կիցներ , որ Օսմաննեան Սահ-  
մանադրութիւն հոչակումովը երեւան եկած յեղա-  
փոխութիւնը կատարեալ գործ մը ըլլալէ հեռի է :  
Խոլամ տարրը դիւրութեամբ չի կրնար հրաժարիլ  
դարերու շրջանով կազմուած համոզումէ մը՝ որ զին-  
քը բացարձակ տիրող տարր կը հոչակէ այս երկիրն  
մէջ : Աշխատութիւն պէտք է , տարիներ պէտք են  
փոխելու համար այդ հոգեբանութիւնը կրնա՞ք պա-  
հանջել որ սերմ մը նետելով հողին մէջ՝ վայրկեանին

տունկ մը բուժնի , ծառ ըլլայ , աերեւներով ծածկուի  
և պտուղ ասյ :

Իսլամ հայրենակիցներու մէջ անոնք որ ձշմար-  
տապէս աղատականներ են , մեզի պէս աղատական-  
ներ , շատ քիչ են թուով . անոնք , գրեթէ մեծ մու-  
սով այդ կուսակցութեան կը պատկանին . մեր հա-  
մոզմները , մեր զգացումները կը պատուիրեն մեզի  
որ աջակցինք իրենց ձեռնարկած դժուարին գործին  
և գիւրացնենք զայն :

Ոչ ոք ինձի չափ խստութեամբ , երբեմն անգութ-  
կերպով , մատնամիշ ըրած այդ է կուսակցութեան  
թերութիւնները . բայց պատճառ մը չէ ասիկա որ  
չի ճանչնանք անոր աղատական հիմերը , և ուր է  
աւելի աղատական կուսակցութեան մը որուն աջակ-  
ցիլ հայիամնեածար պիտի ըլլար : Զափաւոր Աղատա-  
ցիլ հայիամնեածար կան և ժողովրդական ըսուած կուսակցութիւնները  
կան մարմութեամբ յետադիմական ու բօնամո-  
ւիրենց կազմութեամբ չետադիմական մարմարին մարմններ են : Սառնցմէ դուրս անկախ և  
լական մարմններ են : Սառնցմէ դուրս անկախ և  
ճշմարտապէս աղատամիտ երեսփոխաններ կան հար-  
կաւ , բայց անոնք գեռ չեն կազմակերպուած :

Ասկէ զատ , մի՛ մոռնաք որ այս իթթիհատ և  
թէրագիի կուսակցութիւնը կառավարական կու-  
սակցութիւնն է . եթէ նոյն իսկ զգացումներնիս ու-  
համոզումներնիս այն կողմը չի մղեր զմեղ , մեր աղ-  
ակցին մասնաւոր շահերը անոնց հետ համերաշխ գլու-  
խուելու պիտի պարտաւորէր զմեղ . քաղաքականու-  
թիւնն մէջ միմիայն զգացումով չի քալուիր . ազգե-  
րու կենսական շահերը այն ուղեցոյցն են որուն ու-  
թիւնը թէ ո՛քան բանաւոր է մեր համակրու-  
թիւնը դէպի այդ քաղաքական կուսակցութիւնը ,  
որուն արդէն աշերախտապարտ ենք Սահմանադ-  
րութիւնը տուած ըլլալուն համար այս երկիրն :

լ.


Ե Զ ՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Հսկիքներու ահա աւարտեցի: Ամփոփեմ:  
Եթէ նմանութիւն մը ընել ներելի է, ևս ժողովուրդը սպիտակ լոյսը պիտի կոչեմ, այն՝ որ զանազան գոյնէ շառավողներով շինուած է, նմանութիւնը ճիշտ է, քանի որ ժողովուրդը քաղաքակցրթական բոլոր ձգութմներուն ամփոփումն է. երիտասարդութիւնն ալ կարմիր լոյն է, այն՝ որուն մարդուս աչքը կ'երթայ իսկոյն, այն՝ որ կարծես թէ ամէնէն առաջ կը քաէ: Այդ երկու գոյները, որ Օսմանեան ազատազրութեան գոյներն են ապաքն, պէտք է որ անրաժանն մնան իրարմէ. երիտասարդութիւնը ժողովուրդին հետ: Ասոր մէջն է Յառաջգիմութիւնը: Բայց ասով չի լինար:

Ասկից երկու ամիս առաջ Պելճիքա ճամբորդած պահուս, Պրիւքսէլի մէկ հրապարակին վրայ արձան մը տեսայ նոր կանգնուած: Գիտէք որ Պելճիքայի մէջ կառավարութիւնը կաթողիկոներուն ձեռքն է. կարծեցի որ այս արձանն ալ կառավարութեան կուսակից մէկու մը արձանն էր: Ո՞րչափ մեծ եղաւ զարմանքս, տեսնելով որ ընդգիմաղիր կուսակցութեան, ազատական կուսակցութեան, պետին՝ միքէր Օրպանի արձանն էր ան: Հպարտ ցետեղ մը ձեռքը վեր բարձրացուցեր էր, երգում մը ընելու համար կարծես: Ու պատուանդանին վրայ՝ հետեւեալ վերտառութիւնը կարգացի. «Մինչեւ վերջին շունչս . . . . մինչև վերջին շունչս ազատական պիտի մնամ»:

Ահա կոչումը որ կ'ընեմ ձեզի, հայ ժողովուրդ, հայ երիտասարդութիւն, պատեւ վերջին շունչերնից ազատասիր:

Դ. ԶՈՀՐՍՅ



ՀՀ Ազգային գրադարան



NL0419322

7874